

դարուն ոգւոյն թափանցենք, որպէս զի կարող ըլլանք անոր առատ բարեացը մասնակից ըլլալու։ Ահա ամեն ազգ կը խլրտի, ամենուն բերանը յառաջադիմութիւն կը հնչէ ՚ի բարին, յիմաստն, յարուեստս և ՚ի գիտութիւն։ ամենը միութեան և խաղաղութեան ոգւով դէպ ՚ի մէկ կէտ կը վազեն։ քաղաքակիրթ յառաջադիմութեան մէջ՝ մէկ մէկէ գերազանցել կ'աշխատին։ չկայ տղիտութեան խաւար՝ որ չանան փարատել։ Ուսումնական ընկերութիւններ կը հաստատեն, գործաւորաց համար գիշերային վարժոցներ կը կարգեն, անօդնական մնացած տղայոց նախակրթական ուսումնարաններ կը բանան, արուեստ ծաղկեցնելու ընկերութիւններ կ'որոշուին, աղքատաց խնայողութեան զրամը շահեցնող սեղանաւորք կը վճռուին, և այլ հազար մէկ բան՝ որ քաղաքակրթութիւնը ծաւալող միջոցներ կը սեպուին անփոյթ՝ չեն ըներ ՚ի գործ դնելու։

Աշխարհքիս արդի վիճակը այսպէս յառաջադէմ ըլլալով, յիմար կը համարի այն, որ մինչդեռ ամենը պսակ մը ստանալու կ'արտօրան, ինքը իրը կամրջի մը գլուխը կեցած անգործաբար այլոց ընթացքը դիտէ։

Շնորհաւոր ապա այս Նոր Տարին, որ մեր սիրած յառաջադիմելու խրախոյսովը կը վառէ։ Բարեաւ թեւակունք, քաջաբար գիմենք, մինչև արիաբար պսակին հասնելով՝ յաղթանակենք, և անցելոյն պակասութիւնը առաջիկային բարիքովը լրացնենք։

Շնորհաւոր Նոր Տարի։ ամենուն ըլլաշնորհաւոր։ Այս կը մաղթէ բազմավէպ։

### ԱՅՐԻՆ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՆ

Գիւղաբնակութեանս ատեն՝ շատ անգամ՝ կ'երթայի գեղին հին եկեղեցին։ անոր մթնշաղ խորշերն, մաշած մահարձաններն, կաղնեայ սեցած ու ցցուած չենքի զարդերն, ամենն ալ անցեալ գարուց մռայլովը պատկառելի

եղած, կարծես թէ յարմարագոյն աեղ մ'ըրած էին զայն՝ ծանր մտածութեանց համար գալու հոն։ Մանաւանդ որ կիրակի օր մը շատ սրբազն է գեղի մէջ իր հանգըստեամբը։ անանկ խորհրդական խաղաղութիւն մը կը տիրէ բնութեան երեսաց վրայ՝ որ ամեն անհանդարաց կիրք ալ պահ մը կը դադրին, և ամենքս ալ կ'իմանանք՝ որ հոգիներնուս բնական կրօնքն հեղիկ հեղիկ կը ծաւալի ՚ի մեզ։

Չեմ համարձակիր զիս ջերմեռանդ մէկ մը կարծեցընելու։ սակայն այնպիսի զգացմունքներ կ'իմանամ գիւղական եկեղեցւոյ մը մէջ՝ բնութեան գեղեցիկ պարզութեանը մէջ, զոր ուրիշ տեղ չեմ զգար։ և եթէ ոչ աւելի կրօնասէր՝ գոնէ աւելի աղէկ մարդ մը կ'ըլլամ կիրակի օրը, քան թէ շաբթուն ուրիշ օրերը։ Բայց այս եկեղեցւոյս մէջ շարունակ կը զգայի մղուիլ դառնալ դէպ յաշխարհք՝ պատճառաւ պաղութեն և պաճուճանաց իմ չորս դիս եղած խեղճ որդերուն։ Մէկ հատիկ արարածն որ կ'երևար թէ կատարելապէս կը զգար ճշմարիտ քրիստոնէի մը խոնահ և երկրպագու բարեպաշտութիւնը՝ էր աղքատ խոփած պառաւ մը, տարիներու և հիւանդութեանց ծանրութեամբ ճնշուած կորացած։ Բայց անարդ աղքատութենէն աւելի աղնուագոյն բանի մը նշաններ կային վրան, օրինաւոր պարծանաց մը մարմըրած հետք կ'երևային իր գէմքը։ զգեստներն ալ, թէ և շատ խեղճուկ՝ բայց շատ ալ մաքուր էին։ Մէկ ռամկական պատիւմ՝ ալ կը տրուէր իրեն։ վասն զի գեղին աղքատաց կարգին մէջ չէր կենար, հապա միայնիկ կը նստէր խորանին աստիճանաց վրայ։ Կարծես թէ կ'ապրէր յետ անցնելու իր ամեն սիրոյն, բարեկամութեան և ընկերութեան, և թէ իրեն ուրիշ բան չէր մնացած՝ բայց երկնից յոյսն։ Երբ որ կը տեսնէի զինքը որ կ'ելլար և իր ծերացեալ հասակը կը ծուէր աղօթելու ատեն, սովորաբար իր աղօթագիրքը գոյած, զոր իր գողդոջուն ձեռքերն և վատած աշքերն ալ չէին ներեր կարդա-

լու, բայց անշուշտ բերնուց դիտէր աղօթքները. և ես կը հաւատայի՝ որ այն խեղճ պառափին թոթովանքն աւելի վեր կը բարձրանային յերկինս՝ քան դպրաց ըսած փոխերն, երգեհոնին ձայնն և ժամասացից երգերն:

Կը սիրեմ դեղերիլ դեղերու եկեղեցեաց քով. այս գեղինն ալ անանկ գեղեցիկ դիրք մ'ունէր որ շատ անդամ զիս իրեն կը քաշէր: Բլրակի մը վրայ կանգնած էր, զոր պղտի առուակ մը չորս դիէն վայելչապէս պատելով՝ կը դառնար հանդարտորէն կակուղ մարգագետաց մէջ յառաջելու: Եկեղեցին շրջապատած էր դեղձի ծառերով, որ շէնքին ժամանակակից կ'երևային. անոնց միջէն թեթևակի կը բարձրանար իր սրածայր կաթուղիկէն, որուն բոլորտիքը սովորաբար կը թռչուէին ագռաւք և զրովուոք:<sup>1</sup> Հոն նստած էի մէկ պայծառարև առաւտօտ մ'ալ, դիտելով երկու աշխատաւորներ՝ որ գերեզման մը կը փորէին. գերեզմաննոցին ամենէն հեռաւոր և երեսէ ձգած մէկ անկիւնը ընտրած էին. ուր՝ անսանուն հողվերաց բազմութենէն կը ընար գուշակուիլ՝ որ աղքատք և անտերունչք թողուած էին: Ըսին ինծիթէ խեղճ այրի կնկան մը մէկ հատիկ որդւոյն համար է իրենց փորած գերեզմանն: Մինչդեռ կը մոտածէի մարդկան աշխարհային վիճակաց զանազանութեան վրայ՝ որ այսպէս ինչուան՝ ի փոշի կ'իջնէ, զանգակին դանչիւնն իմացուց՝ որ յուղարկաւորութիւնն կը մօտենար: Աղքատի մեռելաթաղ մ'էր, յորում պերճութեան մասն չկար: Մնհարթնիւթերով շինուած դագաղ մը առանց վարագութի և ծածկոցի, քանի մը գեղացիներու ուսով վերցուած: Գերեզմաննոցի պահապանն առջևէն կ'երթար ցուրտ անտարբերութեամբ մը. ոչ կեղծ սղաւոր կար և ոչ ձեւացուցած սղոյնշաններ. բայց միայն մէկ իրաւոցընէ

<sup>1</sup> Այսպէս կը կոչեն՝ ի հայաստան այն սարեկի կամ սարմահաւի տեսակ թռչուն մը, որ աշտարակաց կամ բարձր շնչկերու ծայրերը կը թռախն ու կը թռչուին:

սղաւոր մը կար՝ որ մեռելին ետևէն գլորտըկելով կ'երթար. մեռելոյն պառուած մայրն էր. — այն աղքատ պառաւն, զոր կը տեսնէի խորանին աստիւնաց վրայ նստած: Միայն խեղճ բարեկամ մ'ունէր թևէն բոնող, որ կը յանար զինքը միսիթարելու: Քանի մ'աղքատ գեղացիք ալ անոնց ետևէն կ'երթային. քանի մը գեղին տղափներ ալ ձեռք ձեռքի տուած կը վազվուտէին, երբեմն առանց մոտածելու ծիծաղելով, երբեմն ալ կենալով տղայական հետաքրքրութեամբ կը նայէին լացողին վրայ:

Երբոր յուղարկաւորք մօտեցան գերեզմանին՝ գեղջերէցն ուրարը վրան ձրդած՝ եկեղեցւոյն դռնէն ելաւ, մաշտոցը ձեռքը, դպիրն ալ քովին: Պաշտօնն պարզ ողորմութեան գործք մ'էր. մեռնողն տնանկ էր, մնացողըն՝ անինչ. ըստ կարգի եղան մաղթանքն, բայց քիչ եռանդեամբ և զդացմամբ: Գիրուկ երէցն եկեղեցւոյն դռնէն շատ առաջ չեկաւ, անանկ որ ձայնն հազիւ կը լսուէր գերեզմանին քով. և երբեք հոգեհանգիստ մը, այն վսեմական և սրտառաւչ արարողութիւնն ասանկ պաղ կերպով մը կատարուած չէի տեսեր:

Մօտեցայ գերեզմանին: Դագաղը գետին դրին. վրան գրուած էր վախճանելոյն անունն և տարիքին. Գէորգ Սլմլրս, 26 տարուան: Խեղճ մօրը պէտք եղաւ օգնել՝ որ կարենայ ծունկ գնել դագաղին գլխի կողմը. ճռղած ձեռքերն իրարու անցած էին՝ ինչպէս աղօթքին ատեն, բայց մարմնոյն թեթև մը երերալէն և շրթանց ջղացնցիկ շարժմանէն նշմարեցի՝ որ ինքն իր որդւոյն յետին նշխարաց վրայ կը նայէր, մօր մը աղէկտուր սրտով:

Պաշտօնն լմընցաւ. կարգն եկաւդագաղը՝ ի հող իջեցընելու: Հոս փրթաւ այն աղմկեալ աղաղակն՝ որ այնպէս սաստիկ տակն ու վրայ կը ընէ ցաւագին և միրագին միրաը. — զբաղանաց ցուրտ եղանակով տրուած հրամաններ, բահերու շկահիւն՝ հողերու և խճերու մէջ զարնուելով, որ մեր սիրելեաց գերեզ-

մանին վրայ ամենէն սրտակտուր ձայ-  
ներն են, այս շնկոցներն կարծես թէ  
դժնղակ երազէ մը արթընցուցին մայրը.  
սառած աչուըները վերցընելով վայրե-  
նի մարմուքով մը չորս դի նայեցաւ.  
և երբ մարդիկն կու գային չուաններով  
դադաղը փոսին մէջ իջեցընելու, ձեռ-  
ւըները ծալծըլելով՝ օրհասական ցա-  
ւոց տագնապի մտաւ: Սուգի ընկեր ե-  
ղող խեղճ կնիկն թևէն բռնեց, աշխա-  
տելով գետնէն վերցընելու. «Զէ, հո-  
գիս, չէ. մի, մի այդպէս ինքզինքդ տան-  
ջեր»: Անիկայ՝ միայն գլուխը շարժել  
կրցաւ, և ձեռք ձեռքի վրայ բերել, իբ-  
րև թէ միսիթարութեան յոյս չկար: Եր-  
բոր մարմինը կ'իջեցընէին՝ ի հող՝ չուան-  
ներուն ճռնչիմն իրեն մահու տագնապ  
կը բերէր. իսկ երբ դիպուածական ար-  
դեքով մը դագաղին զարկին, բոլոր  
մայրական գթոյ սէրն ու ցաւը թափեց,  
իբրև թէ կարելի ըլլար նեղութիւն մը  
հասնելու անոր՝ որ արդ աշխարհիս ա-  
մեն ցաւերէն հառացեր դացեր էր:

ԱՌ չկրցայ նայիլ. սիրտս ուռած,  
հեծկլտանքս կոկորդս կը նեղէր. աչուը-  
ներս լցուած էին արցունքով. կարծէի  
թէ բարբարոսական գործք մ'է ըրածս,  
այսպէս անգործ կենալով նայիլս մայ-  
րենի տառապանաց տեսարանին վրայ:  
Գերեզմաննոցին ուրիշ մէկ կողմը դար-  
ձայ կեցայ, ինչուան որ յուղարկաւորքն  
ցրուեցան: — Երբոր տեսայ մայրը՝ որ  
կամկար քայլերով և վշտագին կը հե-  
ռանար գերեզմանէն, հոն թողով եր-  
կրիս վրայ իր ամենէն սիրականին նըշ-  
խարքը, և դառնալով երթալով՝ ի լուու-  
թիւն և յանօննական միայնութիւն,  
սիրտս սաստիկ ճմլեցաւ. — Ի՞նչ են, կ'ը-  
սէի ինքն իրենս, հարուստներուն վիշ-  
տերն. իրենք ունին բարեկամներ իրենց  
միսիթարիչ. զուարճութիւններ՝ ի զրօ-  
սանս, աշխարհք մը՝ զիրենք զբաղեցը-  
նելու և ցաւերնին փարատելու հա-  
մար: — Ի՞նչ են մանկանց ցաւերն. իրենց  
արդացուն միտքն կը դտնեն ճար՝ վէր-  
քերնին գոցելու. առածիդ հոգինին  
նորէն վեր կ'ելլայ ճնշման տակէն. ի-  
րենց դալար և ընտել ըղձերն քիչ ա-

տենէն նորէն կը պլուխն նոր առարկա-  
ներու: Բայց աղքատին ցաւերն՝ որ  
դրսէն սփոփանաց ճարակ մ'ալ չունի,  
— տարիքը առած անձի մը վիշտերն, ո-  
րուն համար կեանկն հաղիւ թէ ձմե-  
ռուան օր մը կը ըստիլ, և որ չունի  
յոյս ուրախութեան նոր բողբոջ մը տես-  
նելու. — պառուած, միայնակ, բքեալ  
որբեվարւոյ մը ցաւերն, որ կու լայ իր  
մէկ հատիկ որդւոյն վրայ՝ որ իր կենաց  
վերջին սփոփանկն էր, ահա ասոնք են  
ցաւեր, որոնց համար կ'իմանանք որ  
միսիթարութիւն չի գտուիր:

Կը շարունակուի:

## ՕՄՊԼԱՅԻ ՉՈՐԱԴԱՇՏԸ Ի ՏԱԼՄԱՅԻԱ

Տալմացիայի Օմպլա գետակը կամ  
հեղեղը՝ որ հին ժամանակ Օրիոնէ կ'ը-  
սուէր. Սգրոլա կամ ֆակրոնի լերանց  
(արևելեան Ալպեանց մէջ) սեպացեալ  
ժայռերէն կ'իջնայ, բայց աղբերակը լե-  
րան միւս կողմը Օսմանեան մասին մէջ  
է, և երկու մղոնի չափ տեղընթանալէն  
ետքը՝ աղբերակէն աւելի լայն բերնով  
Աղրիական ծովուն ալեացը հետ կը  
խառնուի:

Եթէ ուզենայ մէկը գետին ընթացի-  
ցը հետեկիլ, պէտք է որ փշոց, կանգա-  
ռաց, մրտենեաց ցանկապատներու և  
կնիւնով ծածկուած աղօրեաց մէջէն  
քալէ՝ զորոնք կը դարձընէ գետը: Քիչ  
մը հեռաւորութենէ կ'երևան գետա-  
կին ձեւացուցած կապուտակ խոտորում-  
ները. աջ կողմը եկեղեցի մը կը բար-  
ձրանայ, ձախ կողմն ալնոճեաց անտա-  
ռակ մը ճիշտ այն կէտին վրայ՝ ուր  
Օմպլայի և Ճիունկէդոյի ճորերը երարու  
հետ կը միանան:

Այս նոճեաց մէջ ծածկուած է թով-  
հաննէս Բիցցարրի շիրիմը, որ Ռակու-  
զացի Բեղրաբարքա կոչուած է. վասն զի  
ինչպէս Բեղրաբարքան զլաւրան, նոյնպէս  
Յովհաննէս Բիցցարրոն ալ 1804ին առա-  
ջին անդամ Միլանու մէջ տեսնելով  
զլՄարիամ Դարման՝ հետը կը կար-